



# Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ԸՌԳԸՅԻՆ, ԲԸՆԸՄԻՐԸԿԸՆ ԵՒ ԳՐԸԳԻՏԸԿԸՆ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ ԹԻՒԹ.

ՇՐՋԱՆ ՄԻԱՄԵԱՅ

1 ՀԱՍՏԵՄԲԵՐ 1866

## ԱԶԳԱՅԻՆ

### ՆՇԽԱՐԻՒ ԸՌԳԸՅԻՆ ՊԸՏՄՈՒԹԵԸՆ

ԸՇԽԱՐՀՍ տիեզերական թատր մի է, և իւրաքանչիւր ազգ՝ որոնք իրենց դերը կը խաղան ընդհանուր տեսարանիս վերայ, մէկ մէկ դերասան են. իսկ պատմաբանք և վիպախօսք նոյն տեսարանիս հանդիսականներն են, որոնք աշխարհիս սկիզբէն մինչեւ իրենց օրերը ինչ դէպք և գործք որ պատահած են ի գիր արձանացընելով, ապագայ սերնդոց ալ աչաց առջեւ զանոնք ի հանդէս կը բերեն, որով տիեզերական սոյն մեծ թատրս իբր մշտաբացիկ տեսարան մի ներկայ կ'ունենայ միշտ մարդս իւր դիմաց, որով իւր միտքը կը կրթէ փորձական դիտութեամբք դիպաց, եւ սիրտը կը սնուցանէ առաքինագործ արանց բարի — օրինակ և նախանձելի արդիւնքներովը, և հոգին կը կազ-

դուրէ նոյն դէպքերուն մէջ նախախնամիչ Լստուածոյ ցոյց տուած աստուածեղէն զօրութեամբք: Եթէ այսչափ մեծ է պատմագրի մը աշխատութիւնը, որ իւր հանձարոյն թւադրութիւնը և գրչին ուժովը տիեզերիս ամենածաւալ տեսարանը մարդկութեան կը ներկայացընէ, եւ իւր քննութեանցը հետ ընդհանուր դատաստանին ալ կը յանձնէ՝ անաչառապէս զանոնք դատելու, նոյնչափ առաւել մեծ ցաւ է և կորուստ յաչա աշխարհի, երբ հանրական ներկայացմանց մէջ այնպիսի կտորներ (Pièces dramatiques) կը պատահին որոնք իրենց հանդիսատեսներ չեն ունենար, եւ կամ թէ ունենան՝ անոնց աչքէն կը վրիպին. եւ մարդիկ անոնց անգէպ ըլլալով՝ հետեւապէս անկարող կ'ըլ-

լան զանոնք քննութեան առնուլ, դատաստանի տակ ձգել, եւ անոնց փնասակարութենէն եւ շահաւորութենէն իրենց կարեւոր դասը ընդունել:

Եթէ անցեալ ժամանակիս բազմադարեան շրջանը միաք բերեմք եւ տիեզերական պատմութիւնն ալ դիմացնիս բաց ունենամք, մէկէն պիտի իմանամք ըսած խօսքիս ճշմարտութիւնը: Այսն զի պիտի նշմարեմք հոն այնպիսի մեծ վիհեր և դատարկ շրջաններ ամաց և դարուց, որոնք կրնային մեծ ու երեւելի դիպաց շարքով մի կցուիլ, և բովանդակ տիեզերիս պատմութիւնը կ'ըլլար միայար միակցուող եւ իբր շարայարութիւն մի և հանրական դէպքի, կամ գէթ իւրաքանչիւր ազգաց մասնաւոր պատմութիւնը աղխաղխեալ մի և ամբողջական թատերագիրք մի կը կազմէին: Բանի որ դէպ ի հին դարերն ի վեր ելնեմք, այնքան աւելի մեծամեծ վիհեր ու պարապմունքներ կը գտնեմք, որոնց վերայէն կարծես թէ պատմագիրք ցատկելով անցեր են, և կամ թերեւս ժամանակը զիրենք ալ իրենց երկասիրութեամբքը միատեղ նոյն մուսուսութեան վիհերուն մէջ գլորեր ու անհետ ըրեր է: Բանամք մեր ազգական հնագոյն և ամենէն երիցագոյն պատմագիրքը, ու կը տեսնեմք հոն որ դարաւոր ժամանակներու անցից պատմութիւնը ամենավաղիկ ու նուազ տեղ մի պարունակած է. երեւելի անձանց ու թագաւորաց հազիւ թէ անունը յիշատակուած է, որոնց գործքերը և իւրեանց ժամանակի քաղաքական անցքերը գուցէ մեծահատոր գրքեր կրնային կազմուիլ ճարտար պատմագրի մը բեղմնաւոր գրչաւը: Այսպէս ուրեմն տիեզերի մէջ թատերական շատ մասեր

խաղողներ են առանց վարագոյրը վերնալու և բաց մնալու ապագայից տեսութեան առջեւ: Չեմ համարձակիր հաւատալ, թէ որ եւ է նշանաւոր անցք մի իւր հանդիսատեսը ունեցած չըլլայ, այսինքն իւր պատմիչը. սակայն վստահ եմ փորձիլ հաւատալու՝ թէ շատ պատմագրութիւններ ժամանակին ճանկերուն տակը փձացած ու անհետացած են: Թողլով ուրիշ ազգաց կորուսեալ պատմագիրները, մեր ազգին մէջ միայն փնտրուելու ըլլամք 16 էն աւելի պիտի գտնեմք. օրինակի համար Մարիբասայ հայոց պատմութեան հաւաքածոյքը, որու մէջ կրնար աւելի պատմական նիւթեր պարունակած ըլլալ, զորս Սովսէս Խորենացին համառօտութեան համար թողուցած է ինչպէս ինքը շատ տեղ կը վկայէ: Արտաւազդ Ա թագաւորին քերթուածները, զորս Պլուտարքոս<sup>(1)</sup> կը յիշատակէ, որոնց մէջ խիստ հաւանական է որ Արտաւազդ իւր վշտահար գրչաւը թէ իւր անցքերը եւ թէ Հայաստանի քաղաքական դէպքերն ալ ներկայացուցած ըլլայ, որոնց համար ալ այնքան յարգ ստացած է ժամանակակիցներէն: Բ Արտաշէսի որդւոյն Ա ըոյրի բանաստեղծական քերթուածները, որոնք թէ եւ են թագրութիւնք համարուին այլոց, սակայն խիստ հաւանական է որ իւր երգերը՝ որոնք քաղաքական դէպքեր ալ կը պարունակէին անշուշտ Սմբատ երեւելի սպարապետին քաջագործութեանց հետ պատուաստած, ի գիր գրոշմուած էին, և ժամանակը նախանձեցաւ զանոնք մեղ աւանդելու: Ասոնց կարգէն կը համարուին նաեւ Ուղիւս կամ Ուրմպիոս քուրմը,<sup>(2)</sup>

(1) Պլուտ. հոմ. Դ. եր. 138. (2) Խոր. Բ. 48.

Բարդաճան ասորին հայագէտ, Արտիթէոս քրմորդի հայ՝ պատմիչ 1 ուսաւորչի վարուցը, Եղիշէի գրոց՝ Արծրունեաց ցեղին պատմութիւնը, զոր Բարձումա վերուցած է մէջէն, կ'ըսէ Թովմա արծրունի(1) . Սովսէսի խորենացւոյ չորրորդ գիրքը, Սամբրէի վերձանողի պատմական գրուածքը, զորս դարձեալ կը յիշատակէ Թովմա արծրունին . Պետրոսի սիւնեցւոյ, Շապհոյ բազրատունեոյ, Յովհաննէս սարկաւազ վարդապետի, Սիսիթարայ անեցւոյ, Յովհաննու վանական վարդապետի, Հասանայ հայ իշխանի Պաօշ կոչեցեալ, Սրապիոն կաթուղիկոսի եղեսացւոյ պատմական գրուածքները, և ուրիշ դեռ շատ պատմագրութիւններ, որոնք մեզ բոլորովին անձանօթ մնացած են, իրենց անունը ուրիշ պատմիչաց գրոցը մէջ չյիշուելուն համար . և ասոնց երկասիրութեանց կորստեանը պատճառ որքան որ մենք ժամանակին հնութիւնը կը գտնեմք, քայց շատերուն ալ պատճառ մարդոց չար նախանձն կամ ատելութե՛ կիրքն եղած է ըսեմք՝ չեմք սխալիր . ինչպէս է օրինակի համար Եղիշէի գրոց մէջէն Արծրունեաց տոհմին վերաբերեալ պատմական կտորները վերնալը : Սրապիոն կաթուղիկոսին աշխատասիրած պատմութեան գրքին համար ալ կ'ըսէ իրեն ժամանակակից պատմիչին մէկը թէ « Ծածկեալ եղեւ ի նախանձոտաց եւ յանհաւա

տից » և կը կոչէ զայն « պատմագիրք գեղեցկոյարմար » :

Արդ, ինչպէս որ պարտաւորութի է իւրաքանչիւր անհասարկ որ այս օրինակ ազգական հնութիւն մի և կորուսեալ աշխատասիրութի մի դիպուածով ձեռք ձգելուն, զանիկայ բոլոր Ազգին հաղորդել, ներկայ և ապագայ պատմաց իբրեւ ազգային պատմութեան նիւթ մատակարարել, այսպէս և մեք քաղցր պարտաւորութիւն մեզ համարելով՝ պիտի ջանամք Պարբերական Թերթիս միջոցաւ հրատարակել մերթ ընդ մերթ անցեալ դարուց ազգային դէպքերը, « Ելնարս աղգային պարմո-նեան » վերնագրով : Ասոնց մէջ կրնայ երբեմն գրուուիլ այնպիսի դէպքեր ալ, որ Հ. Սիբայէլ Չամչեանի ընդարձակ պատմութեանը մէջ ուրիշ տեսութիւններով մէջ բերուած են և հակառակ ճշմարտութեան : Ս'եր փոյթն այն է՝ որ մեր պատմութեան Թերին ըստ կարի լեցընեմք ճշմարիտ դէպքերով, և կը յուսամք որ ծառայութիւն մի ըրած կը համարիմք Ազգիս : Այս անգամ կարեւոր կը սեպեմք Սեդեստունի (Թեքիրտաղը) մէջ Հայոց բնակութեան սկզբնաւորութեանը և անոնց քանի մի անցբերուն վերայօք խօսել, առաջնորդ ունելով մեզ ժամանակակից և ականատես պատմիչը, այն է Ղրիգոր վարդապետ Ղարանաղցի կամ Կամախեցի :

Սիլբն Բնակո-նեան Հայոց Ի Թեքիրտաղ :

Եթե՛ն եւ տասներորդ դարուն ըսկիզբն էր, յորում Հայաստան անասելի աղետից ու թշուառութեանց տեսարան մի դարձած էր : Ազգային պատմութիւնը, (1) մանաւանդ ժա

(1) Յովհաննէս վարդապետ մէջցի, որ Հայաստանի վանքերուն մէջ բնակած է, կը հաստատէ թէ, յիշեալ վանաց մեկուն մէջ տեսած է ինքը Եղիշէի հին ձեռագրի մի մէջ առանձին պատմութիւն մի Արծրունեաց վերոյ : Բարձումայի Եղիշէի գրոց մէջ ըրած խորհրդութիւնը հեղինակին կենդանութեանը ժամանակ եղած ըլլալով ըստ Արծրունեաց պատմիչին, հաւանական չերեւիր մեզ Յովհաննէս վարդապետին վիպութիւնը :

(1) Մեք. Վար. Չամչ. հատ. Գ. ԳԼ. 15 :

մանակակից պատմաբանք դառն արտասուներն երով առաւել քան թէ մեղանաւ նկարագրած են նոյն ժամանակի Հայաստանի կրած տառապանքները թէ սովու երեսէն և թէ առաւելապէս ելուզակոց ձեռքէն, որոնք ճշլալիք կը կոչուէին : Ասոնք երեւելի փաշաներ և պէկեր էին, որոնք տէրութենէն աստամբելով բազմութիւ զօրքով կը ցրուէին բոլոր Հայաստանի երեսը ու ոչ քաղաք և ոչ գիւղ կը թողուին առանց աստատակելու, եւ առանց արեան գետեր վաղցրնելու ու անգթութեան նշաններ թողլայ հասած ու կոխած աեղերնին : Իսեղճ ազգայնոց հետ մէկ տեղ կը տառապէր նաեւ այն ժամանակ Ս. Էջմիածնի Աթոռը, փաշաներուն դրած հարկերուն տակ ճղմուելով յետին աստիճան չուառութեան հասած . կաթողիկոսուէք թափառական կը չըլէին : Հատ գեղերու ու քաղաքներու ժողովուրդք, երեւելի գերգաստաններ, որոնք յահանէ կը յիշատակուին պատմութեան մէջ, չկարենալով հարկին ծանրութեանը եւ ելուզակոց բարբարոսութեանը դիմանալ, Պարսից երկիրը գաղթեցին : Նոյն միջոցները, այսինքն 1606—1607, կամախու երկրի ժողովուրդին մէկ մասը գէպ ի արեւմուտք գաղթելով՝ կոյսերանիստ քաղաքին մօտերը բնակեցան իբր բարեկենամ տէրութեան անմիջական պահպանութեան տակ յապահօյլի մնալու յուսով : Արեւստանի (Թէքիրտաղը) հայ ժողովուրդը կազմող գաղթականք ալ ասոնցմէ եղան . ամենքն ալ կամախու գեղրանքէն խեղճ ու ելուզակոց ձեռքէն իբր ի մօրէ մերկացեալ փախըտական մարդիկներ, որոնք քիչ մի ունեցած ստացուածքնին ալ ճամբան ծախս ընելով, հաղու թէ եկան հա-

սան ի Թէքիրտաղ, որոնց նպատակն էր մշակութեամբ և երկրագործութեամբ ապրել : Երբ բաւական ժողովուրդ հաւաքուեցան հոն, Յակոբ վարդապետ տեսնելով անոնց անգլուխ վիճակը, ու հազարու մէկ փորձանաց ենթակայ գտնուիլը, Պօլսոյ ազգապետաց հաճութեամբը տէրութենէն առաջնորդական հրամանագիր ընդունելով կ'երթայ հոն : Սոյն պաշտօնը ձեռք ձգելու համար շատ օգնած է իրեն նաեւ Խաչիկ փաշայն որ Էջնիչէր աղասի էր և իրեն քաղաքակից և «մօտակայ ազգային» ինչպէս կ'ըսէ կամախուցին : Յակոբ վարդապետ առաջնորդութեան հետ մէկ տեղ եկեղեցի շինելու համար եւս յատուկ հրամանագիր տարած էր հետը : Բաղդը բերաւ որ քանի մի օրէն հոն գնաց նաեւ կամախուցի Գրիգոր վարդապետը իւր ազգականները ու քաղաքակիցները տեսնելու, և մեծ ուրախութեամբ հիւրասիրուեցաւ նորընտիր առաջնորդէն :

Իսեղճ գաղթականք երբ իրենց նոր հայրենեացը և նոր առաջնորդին վերայ կ'ուրախանային ու քաշած տառապանքնին յիշելով կը մխիթարուէին, չէին գիտեր թէ ինչ մեծ ու դժօխային չարիք կը պատրաստուէր իրենց գլխուն անօրէն քահանայի մի սեւ մատնութեանը առանց բացառութեան զոհ ըլլալու : Բնական է մարդկան որ տեղափոխութեան ժամանակ իրենց երկրին աւանդական սովորութիւններն ալ թէ բարի և թէ չար՝ հետերնին կ'ընկերանան : Այսպէս Թէքիրտաղու ժողովուրդը 1607 ին աւագ ուրբաթու առաւօտուն ըստ սովորութեան իւրեանց՝ ժամէն արձակուելուն՝ սյր ու կին, քահանայ ու աշխարհական ամենքը մէկէն կը վազեն գէպ ի գերեզմանա-

տունը, և ննջեցեալները օրհնել տալու պատճառաւ հոն կ'ուտեն կը խըմեն զեղխութեամբ : Այն օրերը հոն կը գտնուի նաեւ Պօլիսէն եկող տէր Ղազար անուն քահանայ մի որոյ մահանունն էր Ղազաչ, ասիկայ եւս գերեզմանատուն երթալով երբ բնիկ քահանայից իրաւունքը կը գողնար գերեզման օրհնելով, բնականապէս միւսները կը զայրանան եւ կը սիրին այնպէս դառնութեամբ վիճել տէր Ղազարին հետ, մինչեւ չարաչտր կը ծեծեն զինքը :

Յիշեալ քահանայն իւր չար բընաւորութիւնը հաս կը յայտնէ, իւր սաստիկ բարկութեան և ամբարտաւանութեան կիրքը չկարենալով հանդարտեցընել, այնպիսի մատնութեան ձեռք կը զարնէ, զոր լսելը միայն մարդոյս սոսկում կու տայ : Այն օրերէն ուղղակի շարժիլն ու ստելով անոր՝ թէ շատ ժամանակէ ի վեր անոնց աւագերէցն է և բոլոր ժողովուրդեան խոտովանահայրը և հետեւապէս ամենուն գործոցը տեղեակ, կը ներկայացընէ անոր առջեւ ժողովուրդը իրեւ յանցաւոր ընդդէմ պատուոյ Տաճկաց, որոնց աներուն մէջ վարձքով կը բնակէին : Սոսկացաւ շարժիլն ու մէկէն կանչել տալով քանի մի մեծամեծ սյրագոյք, պատմեց անոնց եւ սաստիկ սպառնալէօք հրաման րբաւոր մինչեւ երեք օր ամենեւին տաճկի տուն շայ անունով մարդ չգրտնուի, ու զանոնք թէ քաղբէն և թէ բոլոր սահմաններէն դուրս վաբնտեն : Հրամանին գործադրութիւնը աղետալի էր : Օտակի ճրագալուցին օրը փողոցները խառն ի խառն լեցուեցան ընտանիք՝ դուրս թափուելով իրենց յարկերէն, ուր զտակական պատրաստութեան ետեւէ էին, ու խթման կերակուրներուն սուտանները կիսեփ ձեռուրնին դուրս ինկան արնէն : Արածեա թէ բնութիւնն ալ տէր Ղազարին հետ խօսք մէկ րբաւոր խեղճերուն թշուառութիւն կը լիննապատկելու : վասն զի նոյն միջոցին սաստիկ տարափ գալով՝ փողոցները ճախին դարձաւ, օդը ցրտեց, եւ թալանողներուն երկիւղն ալ մէկ կողմէն զիբենք կը նեղէր : Անճրկած մը նոցին ամենքն ալ, և ինչ ընելիքնին չէին գիտեր :

Այս օրինակ փորձութեանց համբերելու համար առաքինի սիրտ ու կատարեալ խոհեմութիւն պէտք է. ռամիկ ժողովուրդ մի պոխարակելի չէ երբէք, երբ հեռու կը գտնուի այն առաքինութենէս : Արցաւ նա համբերել սովուն անհնարին աղէտիցը, սոկաց ելուզակաց աւարառութեց, և գաղթելով կրցաւ անոնց բարբառոտութենէն անձնապուր ըլլալ. բայց երբ իւր հոգւոյն պաշտօնեայ կարգեալ նուիրական անձի մի երեսէն այս օրինակ դիւական մատնութեան հանդիպեցաւ, իւր բարեպաշտութեան ոգին սարսեց, հոգեւոր ըզգացմունքներն ամբոխեցան, և իրենց աչքին ամեն կրօնք հաւասար արժէք ունեցաւ : “Արբ այսպիսի հրաշալի օրեր, մեր պանդխտութեան մէջ քահանայ մի այս վիճակին զմեզ հասցընելու խիղճ չըրաւ, մեր կրած հալածանքները բաւական չսեպեց մեզ, և այսպիսի սեւ օր տեսնել տուաւ, ալ պէտք չէ մեզ քրիստոնէութիւնը” : Այսպէս պօռտլով խեղճ ժողովուրդը, միաբան միաքերնին կը զնեն հետեւեալ առտուն դատարան երթալ և իրենց օտար խոտովանները տալ դատաւորին :

Արբ Գրիգոր վարդապետը և քահանայք տեսան ռամիկն վերջին յուսահատութիւնը և իրենց հաւատոցը

վտանգը, սկսան զանոնք խրատել՝ երբեմն յուսադրելով և երբեմն յանդիմանելով իրենց տարօրինակ խորհուրդը, օրինակ բերելով անոնց Քրիստոսի տեառն մերոյ կրած չարչարանքները և իւր աշակերտին ձեռօք մատնուիլը, և Ս. Առաքելոսի կրած անտանելի նեղութիւնները, և ուրիշ այս կերպ օրինակներով ու բարեյորդոք խրատներով հազիւ կարողացան անոնց սրտմտութեան կրակը մարել և սրտերնին նստեցընել: Յետ այնորիկ այն դժնդակ ու մահառիթ վիճակէն ազատելու հնարք մի մտածելով, հետագայ առտուն կ'երթայ Վրբիգոր վարդապետ քանի մի երեւելիներով մեծամեծ Տաճկաց տուները և լալական ողբովք կ'իմացընեն անոնց, թէ ինչպէս խեղճ և անմեղ ժողովուրդ մի օտարական քահանայի մի ձեռօք չարաչար մատնուած է ազահութեան պատճառաւ: Եւ որովհետեւ իրենց աղքատութիւնը չէր ներեր որ անոնց դիմացը դատարկաձեռն չերեւէին, վասն որոյ կը խոստանան՝ որ եթէ իրենց աղաչանքը ընդունուի և խեղճ ժողովուրդը դատաւորին անիրաւ վճռէն ազատելու ըլլան, իւրաքանչիւր անհատ ըստ կարողութեան ամիս մի՝ աւելի կամ պակաս՝ անոնց այգիներն երթան ձրի աշխատին: Այս ճամբով հազիւ թէ կը կարողանան ի գութ շարժել անոնց սիրտը, որոնք մխիթարելով եւ յուսադրութեամբ զիրենք ճամբելէն յետոյ, կ'երթան շիտակ դատարանը շաբաթի քով դատաստան խընդրելու յանիրաւի դատապարտելոց համար, ու կ'ըսեն. «Մէկ չարակամ մի խօսքով առանց վկայութեան ինչո՞ւ այդ վիճակը հասուցիր խեղճ հայերը, միթէ տէրութենէն հրաման ունէ՞ր այդ բանին համար: Մենք

տեսած ու լսած եմք որ ի Պօլիս Տաճկի տուն չկայ որ Հայ վարձուոր չբախուի. մինչեւ թագաւորին տունը որ Ախուրթաբի կ'ըսեն, խառն կը շրջին հայն ու տաճիկը, և ամենեւին այդ օրինակ գործ չեմք լսած իրենց համար: Ինչպէս որ Պօլսոյ ամեն մեծ ու պզտիկ իսլամները զիրենք կ'ընդունին ու կը սիրաշահեն, մենք ալ կ'ընդունիմք՝ ինչ որ այլ ըլլան: Արդ, հրաման ըրէ որ ամեն մարդ իւր բընակութիւնը դառնայ. բաւական է ողորմելիներուն քաշած օտարութիւն ու պանդխտութիւնը, մենք ալ նոր նեղութիւններով զիրենք չվշտացընեմք իրենց մեծ պատիւի օրերը»: Ապիւն զինքը մեղադրանքէ ազատելու համար պատասխանեց, թէ իրենց ճերմակ-մօրուս մեծ փոխալն է մատնողը: Աստի անմիջապէս բոլոր քահանաները ժողուելով բերել սուրբին որ ցուցընէ իրենց սր քահանան ըլլալը, որպէս զի սրախողխող ընեն զինքը այլոց օրինակ ըլլալու համար: Իայց երբ մատնիչ քահանայն անոնց մէջ չգտան, մարդ հանեցին բոլոր քաղաքը խուզել ու փնտրուել զինքը. բայց տէր Աղաթ շատոնց նաւ մի մանելով Պօլիս անցեր էր: Այն օրը շաբաթ մուսնետիկի ձեռօք հրաման ըրաւ բացթողնել ժողովրդոց, որ ամեն մարդ կրկին իւր յարկը դառնայ ու ապահով ըլլայ: Ի յաջորդէն:

ԹՂԹԱԿՅՈՒԹԻՒՆ ԼԱԴԱՔԻՈՅ

Մեր Աղաթիոյ արժանապատիւ թղթակիցը, ինչպէս ինքն ալ կ'ըսէ, այս անգամ Աղաթիոյ գիւղորէից վիճակին շարունակութիւնը ընդհատելով, Քէսապ գիւղի վերայօք տեղեկութիւններ կը հաղորդէ մեզ, նա